

# ՀԱՂՄՐԴՈՒՄՆԵՐ

## ԼԵՒՈՆ Ա. ԹԱԳԱՒՈՐԻՆ ՔԱՌՈՐԴ ԵՐԿԴՐԱՄՆԵՐՆ ՈՒ ԲԻԼԼՈՆՆԵՐԸ

ԵՂԻԱ ՆԵՐՍԻՍԵԱՆ  
ArmNumSoc@aol.com

### ՆԵՐԱՄԱԿԱՆ

Կիլիկիոյ Հայոց Թագաւորութեան Լեւոն Ա. (1198-1219) թագաւորի դրամահատութիւնը կ'ընդգրկէ բազմատեսակ դրամներ<sup>1</sup>: Անոր՝ ոսկեայ շքադրամներուն կողքին, քառորդ երկդրամներն ու բիլլոնները (արծաթի ցած տոկոսով արծաթապղինձ դրամ) չափազանց հազուագիւտ՝ “10R” հազուագիւտութեան աստիճանի դրամներ են<sup>2</sup>:

Քառորդ երկդրամը մաս կը կազմէ մէկ առիւծով արծաթեայ դրամական համակարգին<sup>3</sup>, որ թողարկուած է կամ Լեւոնի արքայական իշխանութեան սկիզբը կամ օծման ու թագադրութեան արարողութենէն առաջ<sup>4</sup>: Երկդրամներն ու կէս երկդրամները՝ մէկ առիւծով դրամական համակարգին մէջ կը նկատուին սակաւաթիւ դրամներ:

Լեւոնի բիլլոնները՝ հայատառ ու լատինատառ, թողարկուած են Անտիոքի խաչակիր իշխանապետութեան մէջ շրջանառութեան համար: Զարեհ Պ. Պտուկեան մանրամասն քննարկած է պատմական այն շարժառիթները, որոնք պատճառ հանդիսացած են այս երկու հայատառ եւ լատինատառ բիլլոններու թողարկումներուն, նման՝ խաչակիրներու բիլլոն դենիէր դրամներուն, որոնք շրջանառութեան մէջ էին Անտիոքի մէջ<sup>5</sup>:

Այս չափազանց հազուագիւտ դրամներուն մասին տեղեկութիւններ հրապարակուած են առաւելաբար բանասիրական աշխատութիւններու եւ աճուրդի ցուցակներու մէջ: Սոյն յօդուածին նպատակն է համախմբել բոլոր ծանօթ տեղեկութիւնները՝ քառորդ երկդրամներու, հայատառ ու լատինատառ բիլլոններու մասին, միաժամանակ պատրաստել կաղապարներու ուսումնասիրութիւն մը՝ Լեւոն Ա. թագաւորին կողմէ թողարկուած այս գոհարներուն շուրջ:

### ՔԱՌՈՐԴ ԵՐԿԴՐԱՄՆԵՐ

1962ին Պտուկեան ցուցակագրեց երեք հատ քառորդ երկդրամներ Կիլիկեան Հայատառանի Դրամները գիրքին մէջ<sup>6</sup>: Այս կոթողային աշխատանքին բարեփոխուած հրատարակութեան մէջ, ծանօթ քառորդ երկդրամներու քանակը մնաց նոյնը: Գիրքին 1962ի ու 1979ի (անգլերէն), եւ 1983ի (հայերէն) հրատարակութեանց մէջ միայն մէկ քառորդ երկդրամին քաշը տեղեկագրուած է<sup>7</sup>:

1995ին սոյն տողերուն հեղինակը հրատարակեց իր Հայկական Դրամներն Ու Իրենց Արժէքները գիրքը, ուր հաւաստեց թէ ծանօթ քառորդ երկդրամներու քանակը չորս է<sup>8</sup>: Չորրորդ, ու վերոյիշեալ մենագրութեան մէջ պատկերագարդուած օրինակը կը պատկանէր Ճէք կերէքեանին<sup>9</sup>: Մենք զայն գնած ենք Classical Numismatic Groupի «Արարատեան Հաւաքածոյ» աճուրդէն<sup>10</sup>:

2002ին, Տիկ. Մ.-Լ. Կարապետեան հրատարակեց Պ. Վ. Զուբովի Հաւաքածոն<sup>11</sup>, ուր Լեւոն Ա.ի դրամներու բաժնին մէջ ցուցակագրեց անտիպ քառորդ երկդրամ մը<sup>12</sup>, հինգի բարձրացնելով ծանօթ երկդրամներու քանակը: Զուբովի Հաւաքածոն պահպանուած է Մոսկուայի Պատմութեան թանգարանին մէջ:

2007ին հրատարակեցինք Կիլիկիոյ Հայկական դրամներու չափագիտութեան նուիրուած մեր գիրքը, ուր Հաւաքատեցինք թէ ծանօթ քառորդ երկդրամներու քանակը վեց է<sup>13</sup>:

1971ին հրատարակած իր Միջնադարեան Հայկական Դրամներ աշխատութեան մէջ, Պտուկեան քառորդ երկդրամ մը կը րէ էրմիթաժի Թանգարանին՝ զրելով «Սիայն երեք ծանօթ օրինակներ գոյութիւն ունին՝ Բրիտանական Թանգարանին, Էրմիթաժի Թանգարանին եւ հեղինակին հաւաքածոյին մէջ» (“only three specimens are known to exist – in the British Museum, the Hermitage Museum, and in the author's collection”)<sup>14</sup>: Կիլիկիոյ Հայաստանի Դրամները<sup>15</sup> երեք հրատարակութեանց մէջ, էջ 137, թիւ 68, «Քառորդ Երկդրամներ» ենթախորագրին ներքեւ (Quarter Double Trams), Պտուկեան Հաստատած էր թէ գոյութիւն ունեցող երկդրամներն են. «1.27g., (92%), PB<sup>16</sup>; ER<sup>17</sup> (I); \*BM<sup>18</sup> (I)», Այս նախադասութեամբ կը հաւաստէր, թէ մէկ օրինակ պահպանուած է “ER” Թանգարանին մէջ: Նոյն երեք գիրքերու էջ 130ին մէջ “ER” կը ճատումը կը փոխարինէ՝ «Հայաստանի Պատմութեան թանգարան, Երեւան, Հայաստան (State Historical Museum, Eriwan, Armenia)» արտայայտութեամբ: Հետեւաբար, մեր կարծիքով, երբ Պտուկեան կը շարադրէր Միջնադարեան Հայկական Դրամներ աշխատութիւնը, ենթադրեց թէ “ER” կը նշանակէ էրմիթաժ: Այլապէս ինչպէ՞ս կընայ ըլլալ, որ Երեւանի Թանգարանին ունեցածը մոռցուած է նման կարեւոր աշխատութեան մը մէջ:

Երեւանի օրինակին գոյութիւնը մեծ աղմուկով հրապարակուեցաւ Պերճ Կարապետեանի<sup>19</sup> զոյգ յօդուածներով: Երեւանի երկդրամը մաս կը կազմէր դրամագիւտի մը, որ յայտնաբերուած էր 1936ին՝ հին Դաֆնիքի մէջ (Անտիոքի մօտ): Հոս տեղին է յիշատակել որ պէտքութահայ Արմենակ Փոլատեանը գնեց ամբողջ Դաֆնիքի դրամագիւտը եւ զայն նուիրեց Հայաստանի Պատմութեան թանգարանին<sup>20</sup>, Երեւան, 1947ին: Ապա Խաչատուր Մուշեղեան<sup>21</sup> հրապարակեց այդ Հաւաքածոն փոքր յօդուածով մը: Պտուկեան համառօտագրեց ու անգլերէնի թարգմանեց Մուշեղեանի գրածը եւ հրատարակեց Ամերիկեան Դրամագիւտական Ընկերակցութեան դրամագիւտական գրականութեան նուիրուած պարբերագիրքին մէջ՝ P.Z.B. ստորագրութեամբ<sup>22</sup>: 1976ին, Պտուկեան վկայակոչեց Դաֆնիքի դրամագիւտը յօդուածի մը մէջ, ուր ցուցակագրեց միայն երկդրամներն ու կէս երկդրամները, ու չանդրագարձաւ քառորդ երկդրամներուն. սակայն Selected Numismatic Studies Iի մէջ, Երեւանի քառորդ երկդրամը պատկերագարդուած է<sup>23</sup>: Պտուկեան Հայացած ձեւը գործածելով՝ էրմիթաժի (Երմիտաժ) Թանգարանին նշանակեց քառորդ երկդրամ մը, փոխանակ զայն յատկացնելու Երեւանի Թանգարանին (Երևան): Դժբախտաբար այս շփոթը ստեղծեց «նոր» քառորդ երկդրամ մը, որ գոյութիւն չունէր:

1892ին, Հայր Կղեմէս Սիամիկեան իր յիտմահու հրատարակուած գիրքին<sup>24</sup> մէջ լոյս ընծայեց Լեւոն Ա. Թագաւորի քառորդ երկդրամին գրչանկարը՝ նկար 43 (ԳՆ1): Նոյն տեղը Սիամիկեան գրեց. «Գործոյս առաջին թերթերը տպագ-

բուելն ետե՛ ծանօթացաւ ինձ միւս եւս դրամ Լեւոն Բ., զոր այստեղ յիշատակել անհրաժեշտ կը համարիմ: Ասիկայ է արծարի փոքրիկ կիսադրամ մը, սեպհականութիւն Հայ դրամիգիտին, որուն տեղեկացոյց զիս Կ. Ծլումպէրկէր: Ահա ասոր ստորագրութիւնը: ...»<sup>25</sup>: Սիպիլեան մահացաւ 23 Մայիս 1878ին: Ուրեմն, Շլումբէրժէ զինք տեղեկացուցած ըլլալու է 1878էն առաջ: Սիպիլեան չափագիտական տուեալ չի տար Սերովք Ալիշանի քառորդ երկդրամին մասին:

Պտուկեան<sup>26</sup> բաղդատելով իր քառորդ երկդրամը Սիպիլեանի քառորդ երկդրամի գրչանկարին հետ կը զրէ թէ իր երկդրամը՝ Մարգար Ալիշանի նախկին հաւաքածոյին մաս կազմած է: Մարգար Ալիշան հայրն էր Հայր Ղեւոնդ Ալիշանի եւ դրամագէտ Սերովք Ալիշանի: 1930ականներուն, Պտուկեան բազմաթիւ դրամներ գնած է իսթանպուլարնակ Քերոր Քելէկեանէն: Շատ հաւանաբար Պտուկեան իր քառորդ երկդրամը ձեռք բերած է այս ժամանակամիջոցին<sup>27</sup>: Սակայն, տեղեկութիւն չի տրուիր, թէ ի՞նչպէս Ալիշանի դրամը Քելէկեանի ձեռքը անցած է:

2000ին, Պտուկեանի դրամագիտական հաւաքածոն<sup>28</sup>, աւելի քան 4300 կտոր հայկական դրամներ ու որոշ հազուագիւտ մեղալներ, ինչպէս նաև իր դրամագիտական գրադարանը, նույրուցան Մեսէչուսէց նահանգի Ռութերֆառուն քաղաքին մէջ գտնուող «Ամերիկայի Հայկական Գրադարան Եւ Թանգարան»ին (Armenian Library and Museum of America – ALMA, Watertown, MA):

1938ին, Կ. Յ. Բասմաջեան նկարագրեց Լեւոն Ա. Թագաւորի կիսադրամէն տարբերակ մը իր գիրքին մէջ<sup>29</sup>: Բասմաջեան, սակայն չտպեց դրամին պատկերը: Բայց հիմնուած դրամի նկարագրութեան եւ երեսի ու կռնակի խորագրութեանց վրայ, կրնանք անկասկած ըսել թէ անիկա քառորդ երկդրամ մըն է: Սերտելով դրամին խորագրութիւնը եւ զարդերը, կարելի է եզրակացնել թէ Սիպիլեանի քառորդ երկդրամին գրչանկարը ծառայած է որպէս աղբիւր Բասմաջեանի նկարագրութեան: Վերջինիս նկարագրութեան մէջ չափագիտական տուեալ չկայ եւ դրամին ուր գտնուելը անյայտ կը մնայ:

Հիմնուելով իր փորձառութեան ու ստացած տեղեկութեանց վրայ, Պտուկեան կ'եզրակացնէ թէ քառորդ երկդրամներու հաւանական առաւելագոյն քանակը ութ է<sup>30</sup>: Մենք կ'երկրորդենք այս եզրակացութիւնը<sup>31</sup>:

## ՑՈՒՑԱԿ ՔԱՌՈՐԴԻ ԵՐԿԴՐԱՄՆԵՐՈՒԻ

**Երես.** Լեւոն թագաւորը հանդիպահայեաց բազմած է առիւծազարդ գահին վրայ, թագակիր է եւ ուսերուն վրայ արքայական թիկնոց կը կրէ: Ան աջ ձեռքով խաչակիր գունդ մը կը բռնէ, իսկ ձախով շուշան մը: Իր ոտքերը կը հանգչին ոտնաթոռակի մը վրայ: Շրջագրութիւնը՝ ԼԵՒՈ-Ն ԹԱԳ (շարունակութիւնը՝ միւս կողմը)

**Կռնակ.** Հանդիպահայեաց թագակիր առիւծ մը դէպի ձախ դարձած, աջ թաթով կը բռնէ կրկնաթեւ խաչ մը: Շրջագրութիւնը՝ +ԱՒՈՐ ՀԱՅՈՑ

\*1\* ԱՐ 1.39դ-17.6մմ-9Ժ, Երեւանի հաւաքածոյ, գոյքամատեանի թիւ 15447/63, կաղապար՝ 1 2

\*2\* ԱՐ 1.37դ-19մմ-1Ժ, Ներսէսեանի ժողովածու, գոյքամատեանի թիւ 5178, կաղապար՝ 1 2

ԳՆԷ*	Հ. Կ. Սիալիեան, Դասաւորութիւն Ռուբէննան Դրամոց, Նկար 43, կաղապար՝	3 4
Ք3*	ԱՐ 1.27դ-17մմ, Նախկին Պատուկեանի ժողովածու, կաղապար՝	3 4
Ք4*	ԱՐ Բրիտանական Թանգարանի ժողովածու, կաղապար՝	3 4 <sup>32</sup>
Ք5	ԱՐ 1.33դ-17մմ-1ժ, Մուկուայի Պատմութեան Թանգարանի Հաւաքածոյ (նախկին Զուբովի Հաւաքածոյ) <sup>33</sup> , գոյքամատեանի թիւ 552968, կաղապար՝	անձանօթ

## ԲԻԼՈՒՆԵՐ ՀԱՑԵՐԻՆ ԱՐԶԱՆԱԳՐՈՒԹԵԱՄՄԲ

1962ին Պատուկեան տեղեակ չէր որեւէ հայատառ բիլոնի գոյութենէն։ 1979ին, Կիլիկիան Հայկական Դրամներ զիրքին բարեփոխուած հրատարակութեան մէջ<sup>34</sup>, Պատուկեան ցուցակագրեց երկու հայատառ բիլոններ, որոնցմէ մէկը կը պատկանէր իրեն, իսկ միւսը՝ իր փեսային, Թորգոմ Տեմիրճեանին, որ այն ատեն թղթակցութեամբ հայկական դրամներ ու զիրքեր վաճառելով կը գրադէր։

Պատուկեանի հայատառ բիլոնը խաչակիրներու դրամագիւտի մը մասն էր, յայտնաբերուած՝ 1966ին, Անտիոքի շրջակագրը<sup>35</sup>։ Այս գանձը կը պարունակէր 845 բիլոններ, բոլորն ալ պատկանած Անտիոքի Բոհեմունդ Դ. իշխանին (1189-1232՝ Թրիփոլի, եւ 1213-1232՝ Անտիոք), ի բացառեալ մէկ հատ բիլոնէ՝ վերագրուած Լեւոն Ա.ին<sup>36</sup>։ Հալէպահայ Միածին Հաւանճեան ծախեց ամբողջ դրամագիւտը Պատուկեանին՝ հայատառ բիլոնը ներառեալ<sup>37</sup>։ Դրամագիւտը ստանալէ ետք, Պատուկեան ծայրաստիճան ուրախացաւ առաջին ծանօթ հայատառ բիլոնը ունենալուն համար, եւ գրեց. «Այս, իրատարակութեան արժանի քացառիկ յայտնաբերում մըն էր»<sup>38</sup>։ Հումկ՝ անդիքին<sup>39</sup> եւ հայերէն<sup>40</sup> յօդուածներ գրեց նոր ձեռք բերուած այս դրամին մասին ուր քննարկեց Լեւոն Ա. թագաւորին բոլոր ծանօթ լատինատառ բիլոնները։

1997ին, Լոնտոնի մէջ, Ալրումի հաւաքածոն աճուրդով<sup>41</sup> վաճառուեցաւ Սոթակի Ընկերութեան կողմէ<sup>42</sup>։ Այս հաւաքածոն կը պարունակէր խաչակիրութեան շրջանի դրամներ, նաև՝ Կիլիկիան Հայաստանի դրամներ։ Աճուրդի ցուցակին հայկական բաժնին մէջ ցուցակագրուած էր Լեւոն թագաւորի շատ սիրուն հայատառ բիլոն մը։ Սոթակի ցուցակը ցուցակագրող պաշտօնեան փորձած էր յիշատակել դրամին տոհմագրութիւնը եւ աւելցուցած. «Գնուած Թ. Տեմիրճեաննեն, Նիւ Եսոք, Նոյեմբեր 1978»։ Սակայն, Թորգոմ Տեմիրճեանի հրատարակած ցուցակները այս բիլոնին յիշատակումը չունին իրենց մէջ։ Հաւանաբար ձեռք բերուած էր իր վաճառականի պահեստին մէջ եղողներէն։

2007ին, մեր Կիլիկիոյ հայկական դրամներու չափագիտութեան նույրուած զիրքին մէջ, տեղեկագրեցինք թէ ծանօթ են երկու հայատառ բիլոններ<sup>43</sup>. 2008ին յատուկ անձէ մը գնեցինք Լեւոնի հայատառ բիլոն մը (Կրկնադրուշմուած)՝ ծանօթ հայատառ բիլոններու թիւը բարձրացնելով երեքի<sup>44</sup>.

Յիշատակութեան արժանի է որ հայատառ բիլոնի երեսի-կռնակի խորագրութիւնը կը յիշեցնէ Լեւոն Ա. թագաւորի պղնձեայ դանդ դրամին շրջագրութիւնը (ՀԱՅԻՈՅ փոխանակ ՀԱՅՈՅի)։ Տառերն ալ հաւատարիմ են դանգերու ոճին։ Կռնակի խորագրութիւնն է. «ԾԻՆԵԱԼ Ի ԳԱՂԱԳՆ Ի ՍԻՍ»։

Հիմնուած մեր փորձառութեան եւ բարեկամներէ, հաւաքորդներէ, դրամագէտ վաճառականներէ քաղած տեղեկութեանց վրայ, կը հաւաստենք թէ հայտառ բիլլոններու հաւանական առաւելագոյն քանակը չորս է<sup>55</sup>,

### ՑՈՒՑԱԿ ՀԱՅԱՏԱՌ ԲԻԼԼՈՆՆԵՐՈՒԻ

Երես.	Լեւոն թագաւորի հանդիպահայեաց գլուխը: Շրջագրութիւնը՝ +ԼԵՒՈՆ ԹԱԳԱՄՈՐ ՀԱՅԻՈՑ	
Կոնակ.	Խաչ, կէտ առաջին ու երկրորդ քառեակներու մէջ:	
	Շրջագրութիւնը՝ +ԾԻՆԵԱԼ Ի ԳԱՂԱՎՆ Ի ՍԻՍ	
ԲՀ1*	ԲԻ 0.70դ-17մմ նախկին Պատուկեանի ժողովածու <sup>46</sup> ,	5 6
	կաղապար՝	
ԲՀ2*	ԲԻ 0.71դ-16մմ նախկին Սլոքումի ժողովածու,	5 7
	կաղապար՝	
ԲՀ3*	ԲԻ 0.69դ-17մմ-4ժ, Ներսէսեանի հաւաքածոյ, գոյքամատեանի թիւ 5928, կաղապար՝	5 8
	Երեսի խորագրութիւն. +ԼԵՒՈՆ ԹԱԳՈՐ .. ԳԱՂԱՎ	
	Ներքնադրուշմ, տեսանելի ժամի 10ին, կոնակի խաչին վարի թեւը եւ «ԳԱՂԱՎ» բառը: Խաչ, կէտ երրորդ (?) եւ չորրորդ քառեակներուն մէջ:	
	Կոնակի խորագրութիւն. [+Ծ]ԻՆԵԱԼ Ի ԳԱՂԱՎ .. ԼԵՈՆ Թ	
	Ներքնադրուշմ, տեսանելի, թագին վերի աջ կողմը, աջ յօնքը, մաս-նակիօրէն՝ աջ կախազարդի չորս կէտերը:	

### ԲԻԼԼՈՆՆԵՐ ԼԱՏԻՆԵՐԷՆ ԱՐՉԱՆԱԳՐՈՒԹԵԱՄԲ

1962ին Պատուկեան իր Կիլիկեան Հայկական Դրամները գիրքին մէջ ցուցակագրեց Լեւոն Ա. թագաւորի չորս լատինատառ բիլլոնները<sup>47</sup>: Բարեփոխուած 1979ի հրատարակութեան մէջ լատինատառ բիլլոններու թիւը բարձրացաւ հինգի<sup>48</sup>: Վերոյիշեալ գիրքի երեք հրատարակութիւններէն ոչ մէկուն մէջ բիլլոններու չափագիտական տուեալներ կան:

1995ին հրատարակեցինք մեր հայկական դրամներու գիրքը, ուր հաւատեցինք թէ գոյութիւն ունեցող լատինատառ բիլլոնները եօթ հատ են<sup>49</sup>: 2007ին, Կիլիկեան Հայաստանի դրամներու չափագիտութեան նույիրուած մեր գիրքին մէջ տեղեկագրեցինք վեց ծանօթ լատինատառ բիլլոնները<sup>50</sup>: Յարդ բիլլոններու քանակը չէ փոխուած, նորայայտ դրամներ չեն հրապարակուած:

Կեւրէքեան<sup>51</sup> իր կենդանութեան սկսաւ ծախել իր հաւաքածոյին դրամները: 1995ի վերջաւորութեան, նիւ Եորքի մէջ, Կեւրէքեանի հաւաքածոյին ընտրանին աճուրդով<sup>52</sup> վաճառուեցաւ Classical Numismatic Group Ընկերութեան կողմէ<sup>53</sup>: Այս հաւաքածոյէն երկու կտորներ ընդգրկուած են այս ուսումնասիրութեան մէջ: Առաջինը՝ արդէն վերը լիշտակուած քառորդ երկդրամ մըն է: իսկ երկրորդը՝ լատինատառ բիլլոն մը, որ չէր ցուցակագրուած Պատուկեանի Կիլիկեան Հայաստանի Դրամները գիրքի քորփուսին մէջ, բայց Հայկական Դրամներն ու իրենց Արժէքները մենագրութեան ցուցակին մէջ գրանցուեցաւ եւ գործածուեցաւ տախտակներու պատկերազարդումին համար<sup>54</sup>:

Լեւոն Ա. թագաւորի վերոյիշեալ լատինատառ բիլլոններէն զատ, 1875ին եւ 1878ին Շլումբերժէ տեղեկագրեց այլ կտոր մը<sup>55</sup>: Սիպիկեան իր գիրքին մէջ

Հայերէնի թարգմանեց Շլումբերժէի 1875ի յօդուածը ու տպեց նոյն լատինա-տառ բիլլոնին գրչանկարը<sup>50</sup>: Շլումբերժէի 1875ի յօդուածի գրութեան ատեն, խնդրոյ առարկայ դրամը կը գտնուէր իշխան Ֆիւրսթենպերկի (Fürstenberg) ժողովածուին մէջ, Գերմանիոյ Տոնառուշինկէն (Donaueschingen) քաղաքը: Նոյն դրամը նկարագրուած է նաեւ Բասմաջեանի գիրքին մէջ ու նկարն ալ տպուած<sup>51</sup>: Բասմաջեան իր գրչանկարը ընդօրինակեց Ժագ Դը Մորգանի Հայ ժողովուրդի Պատմութիւնը գիրքն<sup>52</sup>, ուր միայն գրչանկարը տպուած է առանց բացատրութեան: Բասմաջեանի գրչանկարին վրայ կարելի է նշմարել “ՅՄ” սկզբնատառերը: Շլումբերժէ, Սիպիկեան, Դը Մորգան եւ Բասմաջեան ընծայեցին միայն այս դրամին գրչանկարը մեր ուսումնասիրութեան համար: Դժբախտաբար, Բասմաջեան չվկայակոչեց իր աղբիւրը, սակայն տուաւ բիլլոնին տրամագիծը՝ 19մմ:

Ֆիւրսթենպերկի բիլլոնին մակերեսը բաղդատելէ ետք միւս երկու լատինատառ բիլլոններու նկարներուն հետ, որոնք ունին խորագրութեան նոյն տարրերակը (Պտուկեանի եւ Կեւրէքեանի լատինատառ բիլլոններու համար տե՛ս՝ վարը, ԲԼ1 եւ ԲԼ2), համոզիչ կերպով կարելի է եզրակացնել, թէ Ֆիւրսթենպերկի օրինակին ամէնէն մօտիկ բիլլոնը Պտուկեանին է: Իր յօդուածին մէջ, ուր Պտուկեան կը նկարագրէ նորայայտ բիլլոնը եւ կը քննարկէ ծանօթ լատինատառ բիլլոնները, վկայակոչելով Շլումբերժէն՝ Ֆիւրսթենպերկի բիլլոնին վերաբերեալ, ծանօթագրութեան մէջ կ'աւելցնէ. «Այս յօդուածին մէջ պատկերացեալ արծարապղինձը կ'երեւի թէ Շլումբերժէի նկարագրած որանն է: Այս կտորը ներկայիս հեղինակին հաւաքածոյին մէջն է»<sup>53</sup>: Նոյն յօդուածին մէջ Պտուկեան կը նշէ թէ ինք գնեց բիլլոնը 1965ին, Մունզէն Ռւնտ Մետալլէնի Աճուրդի Ընկերութեան վաճառքէն, Զուլցերիայէն<sup>54</sup>: Աճուրդի ցուցակին մէջ դրամը ցուցակագրուած է «Զուլցերիայի Առուեստասէրի Հաւաքածոն, Լատին Արեւելքի Դրամներ» վերնագրին ներքեւ: Աճուրդի ցուցակի էջ 61ին մէջ կան երկու այլ դրամներ, որոնց կցուած է իրենց տոհմագրութիւնը: Ասոնց մէջ կը միշուի, թէ դրամները նախապէս պատկանած են իշխան Ֆիւրսթենպերկին: Բայց նման տեղեկութիւն մը չէ կցուած այն ազնուատոհմ լատինատառ բիլլոնին համար, զոր Պտուկեան գնեց: Ո՞վ էր արուեստասէր զուլցերիայի հաւաքորդը: Ի՞նչ պատահեցաւ 1875էն մինչեւ 1965: Դժբախտաբար, Պտուկեանի բիլլոնին տոհմագրութիւնը լրիւ չենք գիտեր. ան ընդհատուած է:

Նուարդ կամ Նատիա Գափամաջեան մահացաւ 1978ին, 1983ին, Ս. Բութին դասաւորեց անոր հաւաքածոն, ներաւեալ՝ հայկական դրամները<sup>55</sup>: 1992ին, Փարիզի մէջ, Է. Բուրժէ<sup>56</sup> Հաստատութիւնը աճուրդով<sup>57</sup> վաճառեց Գափամաջեանի հաւաքածոն: Հայկական դրամներու բաժինին մէջ ցուցակագրուած էր Լեւոն Ա. Թագաւորի ուշագրաւ եւ շատ սիրուն լատինատառ բիլլոն մը: Պտուկեան իր գիրքի քորփուսին մէջ ցուցակագրեց Գափամաջեանի բիլլոնը որպէս Կիշիկեան Հայաստանի Դրամները գիրքի թիւ 9<sup>58</sup>: Բուրժէի աճուրդի ցուցակին նկարներէն (թիւ 887) եւ մանաւանդ Բութինի նկարագարդուած տախտակներէն (թիւ 1223), յատակորէն ընթեռնելի է լատինատառ բիլլոնի խորագրութիւնը որպէս “REX ARMENOR”: Բութինի նկարները քիչ մը աւելի մթագոյն են քան՝ Բուրժէինը: Սակայն, Բութինի նկարներուն վրայի շուքը բացայալորէն կը ցուցնէ “ARMENOR” բառը եւ անկասկած “Դ” տառը չկայ խորագրութեան մէջ: Ու-

բեմն, այս պէտք է դասաւորուի որպէս Պտուկեանի Կիլիկիան Հայաստանի... գիրքի թիւ 10 եւ խորագրութիւնը՝ թիւ 2 տարրերակ:

1905ին Շլումբերժէ հրատարակեց յօդուած մը *Revue Numismatique* հանդէսին մէջ, ուր քննարկեց Լեւոն Ա. թագաւորին երկու արծաթեայ բիլլոնները<sup>65</sup>: Շլումբերժէ անգամ մը եւս քննեց Ֆիւրսթենպերկի բիլլոնը (ԳՆՅ) բաղդատութեան համար եւ նկարագրեց իր նոր ձեռք բերած լատինատառ բիլլոնը (ԲԼ4): Ան լոյս ընծայեց նոր պատրաստուած, բայց քիչ մը աւելի մթագոյն գրչանկարներ բիլլոններու երկու տարրերակներուն համար<sup>66</sup>: 1929ին Շլումբերժէի հաւաքածոն, ներառեալ Լեւոնի լատինատառ բիլլոնը, նուիրուեցաւ Ֆրանսայի Ազգային Մատենադարանի Դրամագիտութեան Բաժնին:

1936ին Բասմաջեան նկարագրեց դրամ մը՝ իբրև երկրորդ տարրերակ լատինատառ բիլլոններու<sup>67</sup>: Ան չվկայակոչեց իր աղբիւրը, ոչ ալ տպեց գրչանկարը, բայց տուաւ բիլլոնի տրամագիծին չափը՝ 18մմ: Այս կրնայ ըլլալ Շլումբերժէի լատինատառ բիլլոնը, պահպանուած Ֆրանսայի Ազգային Մատենադարանի Դրամագիտութեան Բաժնին մէջ, ինչպէս նշուեցաւ: Բասմաջեանի տրամագիծին տուեալը կը համաձայնի Ամանդրիի չափածին հետ՝ 18/19մմ:

Չափազանց կարեւոր է այն, որ երկու տարրեր գրչութիւններ ունենալիք զատ, բայց ու ակներեւ տարրերութիւններ կան Լեւոն թագաւորի հայատառ ու լատինատառ բիլլոններուն միջեւ: Հայատառ բիլլոնը իր երեսին վրայ ունի թագաւորին գլուխը եւ ստորագրութիւնը: Ետին՝ խաչ եւ դրամահատարանին անունը՝ ՍԻՍ քանդակուած է շրջագրութեան մէջ: Մինչդեռ լատինատառ բիլլոնի երեսին պատկերուած են թագաւորին գլուխն ու տիտղոսը: Ետին՝ խաչ եւ թագաւորին ստորագրութիւնը: Դրամահատարանին անունը երբեք չէ արձանագրուած Լեւոն թագաւորի լատինատառ բիլլոնին վրայ:

Լատինատառ բիլլոններու քննարկման առթիւ, Պտուկեան իր աշխատութեան մէջ, կը գրէ. «Այս խորագրուեան չորս տարրերակները կան, ներկայացուած վեց օրինակներու կողմէ»<sup>68</sup>: Պտուկեանի Կիլիկիան Հայաստանի... գիրքին մէջ լատինատառ բիլլոններու խորագրութեանց տարրերակներն են թիւ 9, 10՝ որպէս առաջին, թիւ 11՝ որպէս երկրորդ, թիւ 12՝ վերջին ու երրորդ տարրերակ<sup>69</sup>: Իր յօդուածին մէջ, ուր ցուցակագրուած են իրեն ծանօթ լատինատառ բիլլոնները, Պտուկեան գրած է. «Այս դրամէն հինգ օրինակ ծանօթ են երեք զանազանութիւններով»<sup>70</sup>: Ցոգնեցուցիչ եւ սպառիչ հետազոտութիւն կատարուեցաւ այս ուղղութեամբ եւ դրամագիտական այլ նիւթ չմնաց հետազոտելու համար: Ցարդ՝ մենք միայն երեք խորագրութեաց տարրերակներ գտած ենք, որոնք քանդակուած են հրապարակուած վեց բիլլոններուն վրայ ու դասաւորուած սոյն ուսումնասիրութեան մէջ:

Հիմնուելով մեր փորձառուութեան եւ մեզի ծանօթ դրամագիտ բարեկամներէ եւ հաւաքորդներէ քաղած տեղեկութեանց վրայ, մենք կիսադրամներու վերաբերեալ մեր յօդուածին մէջ կ'եզրակացնենք, թէ լատինատառ բիլլոններու հաւանական առաւելագոյն քանակը տասն է<sup>71</sup>:

## ՑՈՒՑԱԿ ԼԱՏԻՆԱՏԱՐ ԲԻԼԼՈՆՆԵՐՈՒ

### Տարրերակ (1)

Երես. Լեւոն թագաւորի հանդիպահայեաց գլուխը Շրջագրութիւնը՝ +REX ARMENIOR

Կոնակ.	Խաչ առանց կէտի: Շրջագրութիւնը՝ +LEO DEI GRATIA	
ԳՆ2*	Շլումբերժէ, <i>Revue Archeologique</i> , Vol. XXX (1875), էջ 345-349. նաև՝ <i>Numismatique de l'Orient Latin</i> (Paris, 1878), էջ 40, տախտակ III, թիւ 10	
ԳՆ3*	Շլումբերժէ, <i>Revue Numismatique</i> , IV շրջան, Vol. IX (1905), էջ 355-356	
ԲԼ1*	ԲԻ 1.06դ-19մմ, նախկին Պտուկեանի հաւաքածոյ՝, կաղապար	9 10
ԲԼ2*	ԲԻ 0.7դ-18մմ, նախկին Կեւրէքեանի հաւաքածոյ, կաղապար	11 12
<b>Տարբերակ (2)</b>		
Երես.	Լեռն թագաւորի հանդիպահայեաց գլուխը: Շրջագրութիւնը՝ +REX ARMENOR	
Կոնակ.	Խաչ առանց կէտի: Շրջագրութիւնը՝ +LEO DEI GRATIA	
ԲԼ3*	ԲԻ 0.87դ-17մմ, նախկին Գափամաջեանի հաւաքածոյ, կաղապար՝	13 14
ԲԼ4*	ԲԻ Վիեննայի Միհթարեան Միաբանութեան հաւաքածոյ՝ <sup>72</sup> , ըստ Կի- լիկեան Հայաստանի Դրամները գիրքի կաղապար՝	15 16
ԲԼ5*	ԲԻ Մարտիկեան Թանգարանի՝ <sup>73</sup> հաւաքածոյ, (Ներկայիս՝ Կիլիկիա թանգարան, Կաթողիկոսութիւն Հայոց Մեծի Տանն Կիլիկիոյ) (միայն խորագրութեան “LEO DEI...” մասը ընթեռնելի), ըստ Կիլիկեան Հա- յաստանի Դրամները գիրքի՝ <sup>74</sup> կաղապար՝	17 18
<b>Տարբերակ (3)</b>		
Երես.	Լեռն թագաւորի հանդիպահայեաց գլուխը: Շրջագրութիւնը՝ +ARMENOR	
Կոնակ.	Խաչ առանց կէտի: Շրջագրութիւնը՝ +LEO REX	
ԳՆ4*	Շլումբերժէ, <i>Revue Numismatique</i> , IV շրջան, Vol. IX (1905), էջ 355-356	
ԲԼ6*	ԲԻ 1.09դ-19մմ, Ֆրանսայի Ազգային Մատենադարանի հաւաքածոյ՝ <sup>75</sup> , գոյքամատեանի Շլումբերժէի թիւ 1391 կաղապար՝	19 20

### ԿԱՂԱՊԱՐՆԵՐ

Այս բաժինին համար միայն մեր հաւաքածոյին մէջ եղող երկու կտոր  
դրամները ուղղակիօրէն քննել կարելի եղաւ: Բոլոր միւս քառորդ երկդրամ-  
ներու եւ հայատառ ու լատինատառ բիլլոններու օրինակները ուսումնասիրե-  
ցինք իրենց լուսանկարներէն: Դժբախտաբար, սակայն, այդ լուսանկարներէն  
ոմանք վատորակ էին: Այս պատճառը եւս նկատի առնուեցաւ նախապէս հրա-  
տարակուած ծանօթ գրչանկարները կցեալ տախտակներուն ներառելու  
համար:

Քառորդ երկդրամներ. Հիմնուած լուսանկարներու եւ հրատարակուած  
դրամագիտական գրականութեան վրայ, եւ ըստ մեզի հասած տեղեկութեանց,  
ծանօթ քառորդ երկդրամներու քանակը հինգ է: Մենք լուսանկարը կամ  
գրչանկարը չունինք Զուբովի քառորդ երկդրամին, հակառակ անոր որ Տիկ-  
Կարապետեան ալիւմինիում նմանահանութիւն ունի Զուբովի հաւաքածոյին  
դրամներուն համար: Սակայն, դժբախտաբար, կարապետեանի Զուբովի քա-

ուրդ երկդրամին այլիւմինիումէ թուղթէ նմանահանութիւնը կորսուած է: Մանօթ չորս երկդրամները կոխուած են երկու երեսի և երկու կռնակի տարբեր կաղապարներով:

Բիլլոններ հայերէն արձանագրութեամբ. Հայատառ բիլլոններէն ծանօթ են միայն երեք օրինակ: Հիմնուած մեզի հասած նկարներուն ու տեղեկութեանց վրայ, բոլորն ալ կոխուած են երեսի նոյն կաղապարով և կռնակի երեք տարրեր կաղապարներով: Երրորդ հայատառ բիլլոնի երեսն ու կռնակը կրկնադրոշ մուած է նոյն դրամի հակառակ կողմի կաղապարով:

Բիլլոններ լատիններէն արձանագրութեամբ. Ծարդ հրապարակուած լատինատառ բիլլոններու քանակը վեց է: Սակայն, առաջին տարրերակին մէջ ունինք “Rex Armenior/Leo Dei Gratia” (2 օրինակ), երկրորդ տարրերակին մէջ “Rex Armenor/Leo Dei Gratia” (3 օրինակ), երրորդ ու վերջինին մէջ “Armenor/Leo Rex” (1 օրինակ): Իւրաքանչիւր լատինատառ բիլլոնը կոխուած է տարրեր երեսի ու կռնակի կաղապարով, այսինքն վեց կտոր դրամի համար ունինք վեց երեսի կաղապար և վեց կտոր կռնակի կաղապար:

Չենք գիտեր թէ քանի քառորդ երկդրամ, հայատառ բիլլոն, եւ լատինատառ բիլլոն կոխուած են 20 կաղապարներով (1-4՝ քառորդ երկդրամ, 5-8՝ հայատառ բիլլոն, 9-20՝ լատինատառ բիլլոն): Միջնադարեան ձեռագիր մատեանները մեզի որեւէ տեղեկութիւն չեն հայթայթած Միսի, Տարսոնի, Այասի հայ դրամահատարաններու գործունէութեանց մասին: Դրամագէտներ փորձեր կատարած ու հաշուարկած են, թէ քանի կտոր դրամ կրնայ կոխուիլ հին ու միջնադարեան կաղապարներով եւ հասած են որոշ եզրակացութեանց<sup>78</sup>:

Եթէ որդեգրենք նուազագոյն եւ ամէնէն պահպանողական կարծիքը<sup>79</sup>, որուն վրայ դրամագէտները համաձայնած են՝ 2.000 կտոր դրամ իւրաքանչիւր երեսի կաղապարին համար (ենթադրելով որ դրամ կոխելու ընթացքին կաղապարը չէ կոտրած), կրնանք ենթադրել, որ նուազագոյնը անոնք կոխած են 4.000 կտոր քառորդ երկդրամներ, 2.000 կտոր հայատառ բիլլոններ եւ 12.000 կտոր լատինատառ բիլլոններ:

Եթէ նոյնիսկ այս ենթադրութիւնները մօտաւոր կերպով ճիշդ են, քառորդ երկդրամներէն փրկուածները 0.1 առհարիւր են (4/4.000 - Ռուսական թանգարանի մէջ եղող մէկ կտորը հաշուարկումէն դուրս ճգուած), հայատառ բիլլոններէն՝ 0.1 առհարիւր (2/2000 - կրկնադրոշ մուած կտորը հաշուարկումէն դուրս ճգուած), լատինատառ բիլլոններէն՝ 0.05 առհարիւր (6/12.000):

Հաշուարկուած այս թիւերը գաղափար մը կու տան՝ թէ՝ Հայկական Կիլիկիոյ այս փրկուած դրամներուն շատ փոքր քանակին եւ թէ՝ հայութեան կուստի ահաւորութեան մասին:

## ԶԱՓԱԳՐՈՒԹԻՒՆ

Հոս քննարկուած բոլոր դրամներուն համար (տե՛ս՝ Աղիւսակ 1) չափագրական տուեալները մատչելի չեն եւ ծանօթ դրամներու քանակը չափազանց քիչ է, չափագիտական ուսումնասիրութեան համար:

Չորս քառորդ երկդրամները ունին 1.34 դրամ միջին քաշ եւ 17.65 մմ միջին տրամագիծ:



Ք.1



Ք.2



Ք.3



Ք.4



Ք.5



Քառորդ երկողամներ



Ք.1



Ք.2



Ք.3



Բիլոներ արձանագրուած հայերէնով

Լեռն Ա. բազաւորին Քառորդ երկողամներն ու բիլոնները



PL 2



PL 3



PL 1



PL 2



PL 3



PL 4



PL 5



PL 4



PL 6



Բիլոներ արձանագրուած լատիներէնով

Լեռն Ա. բազաւորիմ ժառորդ Նրկղբամներն ու բիլոնները

Երեք հայատառ բիլլոնները ունին 0.70 դրամ միջին քաշ: Եթէ ապուած նկարներէն տրամագիծները չափել ընդունելի է<sup>70</sup>, կընանք հաշուել, թէ երեք օրինակներուն համար միջին տրամագիծը 16.67մմ է:

### Աղիւսակ 1. Չափագիտական Տուեալներ

Քառորդ երկդրամներ			Հայատառ Բիլլոններ			Լատինատառ Բիլլոններ		
Դրամ	Քաշ	Տրմգծ.	Դրամ	Քաշ	Տրմգծ.	Դրամ	Քաշ	Տրմգծ.
Ք1	1.39գ.	17.6մմ	ԲՀ1	0.70գ.	17մմ	ԲՀ1	1.06գ.	19մմ
Ք2	1.37գ.	19մմ	ԲՀ2	0.71գ.	16մմ	ԲՀ2	0.74գ.	18մմ
Ք3	1.27գ.	17մմ	ԲՀ3	0.69գ.	17մմ	ԲՀ3	0.87գ.	17մմ
Ք4	---	----				ԲՀ4	--	--
Ք5	1.33գ.	17մմ				ԲՀ5	--	--
						ԲՀ6	1.09գ.	19մմ
Միջին	1.34գ.	17.65մմ	Միջին	0.70գ.	16.67մմ	Միջին	0.94գ.	18.25մմ

Մեզի ծանօթ են վեց լատինատառ բիլլոններ, բայց ասոնց միայն չորս օրինակներուն քաշը մատչելի է՝ 0.94 դրամ միջին քաշ: Դրամներէն ու նկարներէն չափուած չորս տրամագիծներու միջինն է 18.25մմ:

Առանցքային ուղղութիւնները մատչելի չեն դրամներու մեծամասնութեան համար: Անոնք որ մատչելի են անկանոն կ'երեւին. իւրաքանչիւրը ունի տարբեր ուղղութիւն եւ չեն հետեւիր կարգաւոր դրութեան մը:

### ՏՈՀՄԱԳՐՈՒԹԻՒՆ

Ժամանակակից աճուրդի ցուցակներու վկայութեամբ, եթէ անձի մը հաւաքածոյին դրամին անցեալի պատմութիւնը տեղեկագրուած է, ապա այդ կտորը նկատուած է որպէս առհմագրութիւն ունեցող դրամ: Իսկ եթէ այդ դրամը պատկանած է նշանաւոր անձի մը հաւաքածոյին, ապա այդ դրամը նկատուած է ազնուատոհմ դրամ: Ներկայիս սովորութիւն դարձած է որ աճուրդի ընկերութիւններէն չատեր ծախուող դրամին կցեն նախորդ վաճառքի պահարանները եւ այդպէս ալ ուղարկեն նոր յաճախորդին:

Ստորեւ ներկայացուող տոհմագրութիւնը պատրաստուած է հոս ցուցակագրուող դրամներու անցեալը հետազոտելով: Անոնք կարելի մանրամասնութեամբ կ'երեւին Աղիւսակ 2ա, 2բ, 2գի մէջ:

Երեք կտոր ազնուատոհմ դրամներ կան, որոնց տեղը ներկայիս անյայտ կը մնայ: Անոնցմէ առաջինը հայատառ բիլլոնն է Սլոբումի (ԲՀ2), իսկ միւսները՝ լատինատառ բիլլոններն են Կեւրէքեանի (ԲՀ2) եւ Գափամաջեանի (ԲՀ3): Եթէ մեր ընթերցողները յաւելիալ տեղեկութիւն ունին այս ուղղութեամբ, կը խնդրուի որ մեզի գրեն:

Ընդհանրապէս հաւաքորդներ կը հետաքրքրուին իրենց դրամներու անցեալի պատմութեամբ: Եթէ այս տեղեկութիւնը մատչելի է, կը տեղեկագրուի ու կը պահուի հաւաքածոյի դրամին հետ: Օրինակի համար, Պտուկեան ժամանակ տրամագրեց եւ իր գնած քառորդ երկդրամին եւ զոյդ հայատառ<sup>80</sup> եւ լատինա-

տառը<sup>81</sup> բիլլոններուն<sup>82</sup> տոհմագրութիւնը տեղեկադրեց իր հրատարակութեանց մէջ՝ 1995ին, «Արարատեան ժողովածոյթի աճուրդին մէջ կար Լեւոն Ա. թագաւորին ոսկեայ կէս դահեկանը»<sup>83</sup>։ Անիկա յայտնաբերուած էր դրամագիւտի մը մէջ, ուր կային բազմաթիւ այլ ոսկեդրամներ։ Աճուրդին աւարտէն առաջ, Պեռնչարտ Շուլթ, Մունզէն Ռւնդ Մետայլէն աճուրդի ընկերութեան նախագահը, որ գնած էր վերոյիշեալ դրամագիւտը եւ որուն մէջ էր նաեւ հայկական ոսկեայ կէս դահեկանը, նամակ մը գրեց Classical Numismatic Groupի նախագահ<sup>84</sup> Վիքթոր Ինկլենտին (Լենքեսթըր, Փենսիլվանիա), տուաւ անոր անհրաժեշտ տեղեկութիւն դրամագիւտի մասին, ըրաւ թելադրութիւններ, ապա աւելցուց. «այս տեղեկութիւնը պետք է կցուի դրամին, որովհետեւ շատ կարեւոր է։ Ուրեմն ես համաձայն եմ, որ դուն այս տեղեկութիւնը տաս դրամը գնողին, եթէ զնող մէկը ըլլայ, ինչպէս որ կը յուսամ»։

#### Աղիւսակ 2ա. Տոհմագրութիւն Քառորդ Երկդրամներու

Դրամ	Պատմութիւն
Ք1	1947՝ Հայաստանի Պատմութեան Թանգարան-1940ականներ՝ Արմենակ Փոլադեան-1936՝ Դաֆնիքի դրամագիւտ
Ք2	1995՝ Ե. Թ. Ներսէսեան-1995 Դեկտեմբեր 5-6՝ Classical Numismatic Group "Araratian Collection" Auction I-1980ականներ՝ Ճ. Կերէքեան
Ք3	2000՝ Armenian Library and Museum of America-1930ականներ՝ Զ. Մ. Պտուկեան-1930ականներ՝ Յակոբ Քելէկեան-1870ականներ՝ Ալիշան ընտանիք
Ք4	British Museum
Ք5	1955?՝ Մոսկուայի Պատմութեան Թանգարան-1903?՝ Պ. Վ. Չուրով

#### Աղիւսակ 2բ. Տոհմագրութիւն Հայատառ Բիլլոններու

Դրամ	Պատմութիւն
ԲՀ1	2000՝ Armenian Library and Museum of America-1996՝ Զ. Մ. Պտուկեան-1966՝ Միածին Հաւանճեան-1966՝ Խաչակիրներու դրամներու գանձ գտնուած Անտիոքի մօտերր
ԲՀ2	1997 Մարտ 6-7՝ Sotheby's Auction-1978 John Slocum
ԲՀ3	1978՝ Թորգոմ Տեմիրճեան-2008՝ Ե. Թ. Ներսէսեան-2008՝ վաճառք յատուկ անձէ

Երբ կ'աշխատէինք մեր Արտաշէսեան Հարստութեան Դրամահատութիւնը. Արծաթեայ Դրամներ գիրքին վրայ՝<sup>85</sup>, մեզի համար մեծ մարտահրաւէր մըն էր տեղեկագրել դրամներուն անցեալի պատմութիւնը՝ տոհմագրութիւնը, կարելիութեան սահմանին մէջ։

Յուսալի է որ վերոյիշեալ երեք օրինակները համոզեցին դրամներուն տոհմագրութիւնը տեղեկագրելու եւ պահելու անհրաժեշտութեան<sup>86</sup>։

**Աղյուսակ 2գ. Տռհմագրութիւն Հատինատառ Բիլլոններու**

Դրամ	Պատմութիւն
ԲԼ1	2000' Armenian Library and Museum of America-1965' Զ. Ս. Պատուկեան-1965 Նոյեմբեր 5-6' Munzen und Medaillen Auction 30- 1875 Prince Furstenberg
ԲԼ2	1995 Դեկտեմբեր 5-6' Classical Numismatic Group "Araratian Collection" Auction 1-1980ականներ, Ճ. Կերէքեան
ԲԼ3	Վիեննայի Միհիթարեան Միարանութիւն
ԲԼ4	1992 Հոկտեմբեր 27-29' Bourgey Auction-1970ականներ, Նուարդ Գաֆամաջեան
ԲԼ5	Մարտիկեան Թանգարան (Կիլիկիա Թանգարան, Կաթողիկոսութիւն Հայոց Մեծի Տանն Կիլիկիոյ)
ԲԼ6	1929' Bibliothèque Nationale de France-1905 Gustave Schlumberger

**ՄԱՆՈՒԱԳՐՈՒԹԻՒՆՆԵՐ**

<sup>1</sup> Զարեհ Պ. Պատուկեան, Կիլիկիան Հայաստանի Դրամները, Վիեննա, 1963, էջ 130-226, թիւ 5-6, 9-770. Խաեւ՝ Y. T. Nercessian, Armenian Coins and their Values, Armenian Numismatic Society, Special Publication No. 8, Լու Անձելս, 1995, էջ 109-122, թիւ 253-314.

<sup>2</sup> Nercessian, Armenian Coins, էջ 214.

<sup>3</sup> Paul Z., Bedoukian, "The Double Tram Series of Levon I of Cilician Armenia," *Numismatic Chronicle*, VII period, Vol. XVI (1978), էջ 98-108, տախտակ 18-25. Վերահրատարկութիւն՝ *Selected Numismatic Studies [I]*, Լու Անձելս, 1981, էջ 279-97.

<sup>4</sup> Լեռն Ա. օծման ու թագադրութեան վերաբերեալ պատմական դէպքերու ուսումնափրութեան մը Համար տե՛ս՝ Paul Z. Bedoukian, "A Large Hoard of Coronation Trams of Levon I," Հանդէս Ամսորեայ, Հար. Ղ./ԽC (1976), թիւ 1-12, էջ 409-440. Վերահրատարակութիւն՝ *Selected Numismatic Studies [I]*, էջ 302-317.

<sup>5</sup> Paul Z. Bedoukian, "Cilician Armenia and Crusader Antioch," Հանդէս Ամսորեայ, Հար. CI (1987), էջ 815-832. Վերահրատակութիւն՝ *Selected Numismatic Studies II*, Լու Անձելս, 2003, էջ 170-200.

<sup>6</sup> Paul Z. Bedoukian, *Coinage of Cilician Armenia*, Նիւ Եորք, 1962, էջ 137, թիւ 68. Գիրքն բարեփոխուած հրատարակութիւնը կատարուեցաւ 1979ին, Դենքը, Քըննեք-թիզը. Գիրքը հրատարակուեցաւ Խաեւ Հայերէն՝ Զարեհ Պ. Պատուկեան, Կիլիկիան Հայաստանի Դրամները, Վիեննա, 1963:

<sup>7</sup> Նոյն:

<sup>8</sup> Nercessian, Armenian Coins, էջ 114.

<sup>9</sup> Նոյն, էջ 114, տախտակ 276.

<sup>10</sup> Classical Numismatic Group, Inc., Auction 36: A Public & Mail Bid Sale (Լենքեսթը, Փենսիլվանիա եւ Լոնտոն, Անգլիա, 5-6 Դեկտեմբեր 1995, վաճառուած՝ Նիւ Եորք քաղաքի մէջ), "The 'Araratian Collection' of Armenian Coins" վերնագրի տակ, էջ 51-80, թիւ 529-918. քառորդ երկրամի Համար տե՛ս՝ էջ 69, թիւ 739, ժախուած \$2.860.

<sup>11</sup> Մ.-Լ. Կարապետեան, «Պ. Վ. Զուրովի Ռուբիննեան Դրամների ժողովածուն», (Մաս 1, Լեռն Ա.), *Armenian Numismatic Journal*, չրշան 1, Vol. XXVIII (2002), No. 3, էջ 87-84:

- <sup>12</sup> Նոյն, էջ 73, թիւ 48. Դժբախտաբար, Տիկ. Կարապետեանի մօտ եղած քառորդ երկրամի ալիւմինիումէ նմանահանութիւնը կորսուած է:
- <sup>13</sup> Y. T. Nercessian, *Metrology of Cilician Armenian Coinage*, Լու Անձելա, 2007, էջ 11.
- <sup>14</sup> Paul Z. Bedoukian, *Medieval Armenian Coins*, Փարիզ, 1971, էջ 89, տախտակ 12, յատկապէս էջ 17, տախտակ II, թիւ 13, արտարպուած՝ *Revue des Etudes Arméniennes*, նոր շրջան, Vol. VIII (1971), էջ 379. նաև՝ վերահրատարակութիւն՝ *Selected Numismatic Studies [I]*, էջ 191-288, յատկապէս էջ 206, 260, թիւ 13:
- <sup>15</sup> Bedoukian, *Coinage of Cilician Armenia* (1962, 1963, 1979), էջ 137, թիւ 68:
- <sup>16</sup> Պատուկեան Հաւաքածոյ:
- <sup>17</sup> Historical Museum, Eriwan Armenia:
- <sup>18</sup> British Museum:
- <sup>19</sup> Պերճ Մ. Կարապետեան, «Դափնիքի Դրամագիւար» Բազմապէսպ, Հար. ՃԶ./LVI, Նոյեմբեր-Դեկտեմբեր 1948, թիւ 11-12, էջ 260-263. նաև՝ նոյնի «Տափնէի Դրամագիւար», Հասկ Հայագիտական Տարեգիրք, Բ., Տարի, 1949-1950, էջ 16-21:
- <sup>20</sup> Մ.-Լ. Կարապետեան, «Հայաստանի Պատմութեան թանգարանի Նույրատուները», *Armenian Numismatic Journal*, շրջան II, Vol. 5(35), Յունիս 2009, էջ 47-53:
- <sup>21</sup> Խաչատուր Մուշեղեան, «Հայկական Դրամների Մի Նոր Գանձ», Պատմաբանաբական Հանդէս, թիւ 1(4), 1959, էջ 293-294:
- <sup>22</sup> K. Mousheghian, "Haykakan Tramneri Mi Nor Kants (A New Hoard of Armenian Coins)," *American Numismatic Society Numismatic Literature*, No. 53, October 1960, էջ 302:
- <sup>23</sup> Paul Z. Bedoukian, "The Double Tram Series of Levon I of Cilician Armenia," *Numismatic Chronicle*, շրջան VII, Vol. XVI (1976), էջ 98-108, տախտակ 18-25. վերահրատարակութիւն՝ *Selected Numismatic Studies [I]*, էջ 279-297, մանաւանդ էջ 294:
- <sup>24</sup> Հայր Կղեմէս Միպիլեան, թասաւորութիւն Թուրքիան Դրամոց, Վիեննա, Միսիթարեան Տպարան, 1892, էջ 78, նկար 43:
- <sup>25</sup> Հայր Միպիլեան կ'ակնարկէ դրամագէտ Սերովի Ալիշանին:
- <sup>26</sup> Bedoukian, *Coinage* (1962, 1963, 1979), էջ 137, ծանօթ. 1:
- <sup>27</sup> Զարեհ Պատուկեան, «Ցիսուն Տարի Հայ Դրամագիտութիւն (ինքնակենսագրութիւն)», Բազմապէսպ, Հար. ՃՄԵ./CLV, թիւ 1-4, 1997, էջ 132-152. վերահրատարակութիւն՝ *Selected Numismatic Studies II*, էջ 18-38, Քելէկեանի Համար տե՛ս՝ Բազմապէսպ, նոյն, էջ 137 և *Selected Numismatic Studies II*, էջ 23:
- <sup>28</sup> Armenian Library and Museum of America, "Bedoukian Donates His Coin Collection to Armenian Library and Museum of America," *Armenian Numismatic Journal*, շրջան I, Vol. XXVI, թիւ 2, Յունիս 2000, էջ 22-23:
- <sup>29</sup> Կ. Բ. Բասմաջեան, Հայկական Ընդհանուր Դրամագիտութիւն Ծւ Հայաստանի Վերաբերեալ Դրամներ, Վենետիկ, Տպ. Ա. Ղազարու, 1936, էջ 148-147:
- <sup>30</sup> Paul Z. Bedoukian, "Half Trams of Oshin and Levon IV of Cilician Armenia," *Revue des Etudes Arméniennes*, նոր շրջան, Vol. XVIII, 1984, էջ 471-474. վերահրատարակութիւն՝ *Selected Numismatic Studies II*, էջ 165-169:
- <sup>31</sup> Ե. Բ. Ներսէսեան, «Կիլիկեան Հայաստանի թագաւորներուն կիսադրամները», *Armenian Numismatic Journal*, շրջան I, Vol. XXIX, թիւ 2, Յունիս 2003, էջ 35-52. վերահրատարակութիւն՝ *Armenian Numismatic Studies II*, Լու Անձելա, 2009, էջ 417-446, տախտակ 49-52:
- <sup>32</sup> Bedoukian, *Coinage of Cilician Armenia* (1962, 1963), էջ 131, տախտակ IV, թիւ 68:
- <sup>33</sup> Կարապետեան, թիւ 48:
- <sup>34</sup> Bedoukian, *Coinage of Cilician Armenia* (1979), էջ 131, թիւ 12a.

- <sup>35</sup> Հայկական Կիլիկիոյ եւ Խաչակիր Անտիոքի Համար տե՛ս՝ Bedoukian, "Cilician Armenia and Crusader Antioch," էջ 815-832. նաև՝ *Selected Numismatic Studies II*, էջ 170-200.
- <sup>36</sup> Զարեհ Պառվեան, «Լեւոն Ա. Թագաւորին Եզակի Մէկ Դրամը Եւ Անոր Պատմական Նշանակութիւնը», Հանդէս Ամսօրեայ, Հար. 2Ա/ԼXXXI, Ապրիլ-Յունիս 1967, սինակ 171-184. վերահրատարակութիւն՝ *Selected Numismatic Studies [I]*, էջ 389-395, յատկապէս՝ Հանդէս Ամսօրեայ, սինակ 171, *Selected Numismatic Studies [I]*, էջ 389.
- <sup>37</sup> Պառվեան, «Յիսուն Տարի», Թագմագիւղ, էջ 147. նաև՝ *Selected Numismatic*, էջ 33.
- <sup>38</sup> Նոյն:
- <sup>39</sup> Paul Z. Bedoukian, "A Unique Billon of Levon I of Cilician Armenia and Its Historical Significance," *Numismatic Chronicle*, VII չորրեց, Vol. VII, 1967, էջ 189-197, տախտակ XIV. նաև՝ վերահրատարակութիւն՝ *Selected Numismatic Studies [I]*, էջ 108-112.
- <sup>40</sup> Պառվեան, «Լեւոն Ա. Թագաւորին», սինակ 171-184. նաև՝ վերահրատարակութիւն՝ *Selected Numismatic Studies [I]*, էջ 389-395.
- <sup>41</sup> Nercessian, *Armenian Coin Auctions*, Լու Անճելլո, 2006, էջ 66-69.
- <sup>42</sup> Sotheby's The John J. Slocum Collection of Coins of the Crusades, Լոնտոն, 6-7 Մարտ 1997, էջ 59-66, թիւ 471-555, եւ տախտակներ՝ Հայատառ բիլլոնին Համար տե՛ս՝ էջ 61, թիւ 501. Ժամանակակից գնումը £1.430ի (£1.00 = \$1.61).
- <sup>43</sup> Nercessian, *Metrology*, էջ 6.
- <sup>44</sup> Յատուկ վաճառք-ծախուած \$3.500ի.
- <sup>45</sup> Ներսէսիան, «Կիլիկիան Հայատանի Թագաւորներուն Կիսադրամները»:
- <sup>46</sup> Bedoukian, "Medieval Armenian Coins," նաև՝ *Selected Numismatic Studies [I]*, թիւ 32. Նոյնի՝ *Coinage of Cilician Armenia* (1979), էջ 131, թիւ 12a. Նոյնի՝ "Cilician Armenia and Crusader Antioch," էջ 830, *Selected Numismatic Studies II*, տախտակ 19.
- <sup>47</sup> Bedoukian, *Coinage of Cilician Armenia* (1962, 1963), էջ 131, թիւ 9-12, տախտակ I.
- <sup>48</sup> Bedoukian, *Coinage of Cilician Armenia* (1979), էջ 131, թիւ 9-12, տախտակ I.
- <sup>49</sup> Nercessian, *Armenian Coin Auctions*, էջ 115, թիւ 280, 281.
- <sup>50</sup> Nercessian, *Metrology*, էջ 6.
- <sup>51</sup> Նշանաւոր դրամահաւաք, որուն ժողովածուն վաճառուեցաւ Նիւ Եորքի մէջ, չորս կամ հինգ տարբեր աճուրդներով:
- <sup>52</sup> Nercessian, *Armenian Coin Auctions*, էջ 52-65.
- <sup>53</sup> Classical Numismatic Group, Inc., Auction 36: A Public & Mail Bid Sale, էջ 767, ժամանակ \$1.430ի.
- <sup>54</sup> Nercessian, *Armenian Coin Auctions*, էջ 115, տախտակ 21, թիւ 281.
- <sup>55</sup> Gustave Schlumberger, "Monnaies des Princes Chrétiens d'Orient, à l'Époque des Croisades," *Revue Archéologique*, Vol. XXX, 1875, էջ 345-349. նաև՝ *Numismatique de l'Orient Latin*, Փարիզ, 1878. նաև՝ վերահրատարակութիւն Կրաց, 1954, էջ 40, տախտակ III, թիւ 10.
- <sup>56</sup> Սիսիլիան, էջ 18-21, նկար 8:
- <sup>57</sup> Բասմաջեան, էջ 148, նկար 85:
- <sup>58</sup> Ժագ Դը Մորգան, Հայ Ժողովուրդի Պատմութիւնը (Հայերէն թարգմանութիւն, Պուտոն, 1947), էջ 254.
- <sup>59</sup> Պառվեան, «Լեւոն Ա. Թագաւորին Եզակի Մէկ Դրամը», սինակ 178-184. նաև՝ վերահրատարակութիւն՝ *Selected Numismatic Studies [I]*, էջ 392, ծանօթ 18.
- <sup>60</sup> Munzen und Medaillen A. G. Basel, Auktion 30, Պազէլ-Զուլցերիա, 5-6 Նոյեմբեր 1965, էջ 61, տախտակ 49, թիւ 789, ժամանակ S.F. 1.200 (S.F. 1.00 = 0.25\$).

- <sup>61</sup> S. Boutin, *Collection N. K.: Monnaies des Empires de Byzance, ... Monnaies de l'Arménie Artaxiate et de l'Arménie Cilicienne*, Մասմթիսթ-Հոլանտա, 1983, էջ 165, տախտակ LXIV, թիւ 1223:
- <sup>62</sup> E. Bourgey, *Numismatique Collection N. K.: Monnaies Byzantines, Barbares, Orient Latin, Arméniennes*, Փարիզ, 27-29 Հոկտեմբեր 1992, էջ 92, թիւ 887, ժամանակ՝ FF 6.800 (FF 5.00= \$1.00):
- <sup>63</sup> Nercessian, *Armenian Coin Auctions*, էջ 21-25:
- <sup>64</sup> Bedoukian, *Coinage of Cilician Armenia*, 1979, էջ 131, թիւ 9:
- <sup>65</sup> Gustave Schlumberger, "Mélanges de Numismatique et de Sigillographie Médiévales; I Monnaies d'Argent Inédites à Légende Latin du Roi Leon (ou Livon) II d'Arménie," *Revue Numismatique*, IV շրջան, Vol. IX, 1905, էջ 355-356, պատկերագրուած:
- <sup>66</sup> Գրչանկարներու քննարկութիւնը այս յօդուածի նպատակէն դուրս է: Սակայն, քանի որ չորս գրչանկարներ լույս ընծայուեցան նկարներու տախտակներուն մէջ, պէտք է յիշուի այս մասին: Գրչանկարներ ԳՆ2 եւ ԳՆ3 պատրաստուած են Շլումբերժէի կողմէ, կամ ալ ինք պատուիրած է արուեստագէտի մը, որ զանոնք պատրաստէ: Գլխաւոր տարրերութիւն մը կայ, որ ուշագրութեան առարկայ պէտք է դառնայ: Լեւոն թագաւորի թագին ձախ կախազարդը՝ ԳՆ2ի վրայ ունի կոր գիծ մը. ԳՆ3ի վրայ՝ երեք հատ կէտիր: Խսկական դրամի լուսանկարին վրայ, միայն երկու կէտեր տեսանելի են, երրորդը կամ ճզմուած, կամ ալ ճնշուած է: Այս ցոյց կու տայ, որ գրչանկարը մը միշտ եւ ամրողովին չի նմանիր իսկական դրամին: ան զծագրուած նկար մըն է, կախեալ՝ արուեստագէտ զծագրից ըմբռնումէն, թէ ինչ պատկերատիպ ունի խնդրոյ առարկայ գրամը: Հետազոտողը պարտի շատ ուշագիր բաղդաստիլ գրչանկարը եւ գրամը: Այս պարագային մեծ տարրերութիւն կայ գրչանկարին եւ լուսանկարին միջեւ:
- <sup>67</sup> Բասմաջեան, էջ 148:
- <sup>68</sup> Bedoukian, *Medieval Armenian Coins. նաև՝ Selected Numismatic Studies [I]*, էջ 211, թիւ 33:
- <sup>69</sup> Bedoukian, *Coinage of Cilician Armenia* (1962, 1963, 1979), էջ 131, թիւ 9-12:
- <sup>70</sup> Պառկեան, «Լեւոն Ա. Թագաւորին Եզակի», սինակ 178. նաև՝ *Selected Numismatic Studies [I]*, էջ 392:
- <sup>71</sup> Ներսէսեան, «Կիլիկեան Հայաստանի Թագաւորներուն Կիսադրամները»:
- <sup>72</sup> Bedoukian, *Medieval Armenian Coins. նաև՝ Selected Numismatic Studies [I]*, էջ 281, թիւ 33. նոյնի՝ *Coinage of Cilician Armenia* (1979), էջ 131, տախտակ 1, թիւ 9. նոյնի՝ "Cilician Armenia and Crusader Antioch," էջ 830. նաև՝ *Selected Numismatic Studies II. տախտակ 19:*
- <sup>73</sup> Bedoukian, *Coinage of Cilician Armenia* (1962, 1963), էջ 131, տախտակ 1, թիւ 10:
- <sup>74</sup> Նոյն, էջ 131, տախտակ 1, թիւ 11:
- <sup>75</sup> Պառկեանի *Coinage of Cilician Armenia* (1962, 1963) գիրքերու տախտակներուն մէջի թիւ 11 եւ 68 նկարներուն որակը գոհացուցիչ չէ կաղապարներու ուսումնասիրութեան համար:
- <sup>76</sup> Raymond H. Kévorkian, *Arménie entre Orient et Occident. Trois Mille Ans de Civilisation*, Փարիզ, Bibliothèque Nationale de France, 1996, էջ 244, սինակ 5, թիւ 191<sup>5</sup>. Գէորգեան կու տայ 12 մմ տրամադիծ Շլումբերժէի բիլլոնին համար, բայց դրամի տրամագիծին այս չափը ճիշդ չէ: Ամանդրի ճշդորէն չափեց տրամագիծը՝ 18/19մմ: Գէորգեան նաև լրնեալեց այս լատինատառ բիլլոնին նկարը. սակայն, հրատարակեց գոյքամատեանի արձանագրուած թիւը՝ Շլումբերժէ 1391:
- <sup>77</sup> Եւրաքանչիւր կաղապարի համար նախահաշիւ կատարելը վիճելի խնդիր է: Ուրոշ դրամագէտներ առաջարկած են զանազան պատկառելի թիւեր՝ 2.000էն մինչեւ 78.000

կտոր դրամ իւրաքանչյուր երեսի կաղապարին համար (F. de Callatay, "Calculating Ancient Coin Production: Seeking a Balance," *Numismatic Chronicle*, Vol. 155 (1995), էջ 289-311. նաև՝ W. W. Esty & G. F. Carter, "The Distribution of the Numbers of Coins Struck by Dies," *American Journal of Numismatics*, Vol. 3-4, 1992, էջ 185-186).

<sup>78</sup> Նոյն:

<sup>79</sup> Արդիական աճուրդի ցուցակներու մեծամասնութեան նկարներուն պատրաստութեան համար կը գործածուին թուալին նկարչական մեքենաներ (digital camera) եւ կը տպուին նկարները 1/1 համեմատութեամբ: Անկասկած, տպուած նկարներուն տրամագիծները չափել գիտական մօտեցում մը չէ, քանի որ գիրքերու կամ ցուցակներու տպագրութեան ընթացքին նկարներուն չափը կրնայ փոխուած ըլլալ: Այսպէս, տրամագիծներու չափերուն համար այլընտրանքը պիտի ըլլայ ունենալ ոչինչ (կամ միայն մէկ հայտառու բիլլոն այս խումբին մէջ) այս չափազանց հազուագիւտ դրամներուն համար:

<sup>80</sup> Պտուկեան, «Հեւոն Ա. Թագաւորին Եզակի» սիւնակ 175. նաև՝ *Selected Numismatic Studies [I]*, էջ 389.

<sup>81</sup> Munzen und Medaillen, Auktion 30, էջ 61, տախտակ 49, թիւ 789:

<sup>82</sup> Bedoukian, *Coinage of Cilician Armenia* (1962, 1963, 1979), էջ 137, ժանօթ. 1:

<sup>83</sup> Nercessian, *Armenian Coin Auctions*, էջ 109, տախտակ 18, թիւ 255. նաև՝ Classical Numismatic Group, Inc., Auction 36: A Public & Mail Bid Sale, էջ 67, թիւ 714:

<sup>84</sup> Եղիս Ներսէսեան, «Յաւելիեալ Փաստարկներ Կիլիկիոյ Հայոց Ուկեղբամներու Վաւերականութեան Շուրջ», Հայկացեան Հայոցիանական Հանգչս, Հար.-ԻԱ., 2001, էջ 113-124. նոյնի վերահրատարակութիւն՝ *Armenian Numismatic Studies II, Լու Անձելս*, 2009, էջ 210-221, տախտակ 41:

<sup>85</sup> Y. T. Nercessian, *Silver Coinage of the Artaxiad Dynasty of Armenia*, Լու Անձելս, 2006, դրամներու տոհմագրութեան համար տե՛ս՝ "Catalogue"ի բաժինը, էջ 24-115:

<sup>86</sup> Պիտի փափաքի չնորհակալութիւն յարտնել Ռուբէն Վարդանեանին՝ Հայաստանի Պատմութեան թանգարան, Դրամագիտութեան Բաժին, քառորդ երկդրամի նկարն ու չափագիտական տուեալները ինծի ուղարկելուն համար. նաև՝ Մ. Ամանդրին՝ Ֆրանսայի Ազգային Մատենադարան, լատինատառ բիլլոնի չափագրական տուեալները ինծի ուղարկելուն համար, ինչպէս նաև նոյն հաստատութեան Ֆրանսուա Թիերիին՝ Շլումբերժէի բիլլոնի նկարին համար:

## THE QUARTER DOUBLE TRAMS AND BILLIONS OF KING LEVON I (Summary)

YEGHIA NERCESSIAN  
ArmNumSoc@aol.com

Quarter double trams and billions are the rarest coins issued by King Levon I (1198-1219). The quarter double tram is a part of the one-lion series of coins, which was issued at the beginning of his royal reign. His billions, both with Armenian legend and Latin legend, were struck for circulation within the principality of Crusader Antioch.

In 1962 Paul Z. Bedoukian catalogued three quarter double trams in his *Coinage of Cilician Armenia*. In the revised edition of this work, the census of quarter double trams remained the same. In the 1962, 1963, and 1979 editions of CCA, only the weight of one quarter double tram is reported. In 1979, in the revised edition of CCA, Bedoukian catalogued two Armenian-inscribed billions and five Latin-inscribed billions.

Since then, the number of quarter double trams has increased to five, the number of Armenian-inscribed billions to three, and the number of Latin-inscribed billions to six.

---

There are photographs of only four of the known quarter double trams, which were struck with two obverse dies and two reverse dies. The three Armenian-inscribed billions used the same obverse die but the reverses were struck with three different dies. The six Latin-inscribed billions can be classified according to three different variations of the legend; they were struck with six different obverse dies and six different reverse dies.

Numismatists have carried out some experiments and calculated the number of coins that can be struck with ancient and medieval dies. If we use the lowest figure, 2,000 coins for one obverse die, then they struck 4,000 quarter double trams, 2,000 billions with Armenian inscription, and 12,000 billions with Latin inscription.

The survival rate of quarter double trams may have been 0.1% of the billions with Armenian legend, and 0.05% of the billions with Latin legend. These figures give some idea of the very low survival rate of some of the rarest Cilician Armenian coins and the huge loss that the Armenians have sustained.

Four examples of quarter double trams have an average weight of 1.34 grams and a diameter of 17.65 mm. Three examples of billions inscribed in Armenian have an average weight of 0.70 grams, and their diameter is 16.67 mm. There are six known billions inscribed in Latin; the average weight of four examples is 0.94 grams, and the diameter is 18.25mm.

